

ւոյս վրայ և զոր ինքն ալ կրկններ է մէկտեղ . ընդհանրապէս ճպտուհները շատ վախկոտ են և պզտի ձայն մ'առնելով կը թռչին . սակայն երգելու ատենը կրընայ մէկը քովը մօտենալ՝ դողդոջուն եղանակաւ մը սուլելով գրեթէ իրեն պէս, որպէս զի իրեն երգին տիրէ : Նախ և առաջ ժիժին ծառէն քիչ մը վար կ'իջնայ սուրդին մօտենալու համար և յետոյ կանկ կ'առնէ . եթէ իրեն գաւազան մը երկընցուի միշտ սուլելը շարունակելով, վրան կ'ելլէ ու կամաց կամաց վար կ'իջնայ . երբեմն երբեմն նորէն կը կենայ կարծես թէ մտիկ ընելու համար և վերջապէս ինչուան սուլողը կը հասնի : Պուայէ օր մը կըրցաւ քթին վրայ ճպտու մը կեցընել, և միջատն երգելով ու մարդը սուլելով նոր օրինակ երկձայն նուագ մը ձևացուցին . ճպտուը զմայլած կ'երևար այս ներդաշնակութեան վրայ և բնական երկչոտութիւնը կորուսեր էր . սեպէ թէ Էւնոմիոսի և Արիստոնի երաժշտական մըրցութիւնը կը կրկնուէր : Սոյն կերպով Ամերիկա ալ իկոռաւնա ըստած մողէզներուն որսորդները (որոնց միսը ազնիւ է ուտելու համար) ծանր ծանր և սուլելով կը մօտենան այս զեռնոց որ կը թառին ծառերուն վրայ, և երկայն ձողով մը վերջապէս վզերնին հանգոյց մը կ'անցընեն և գետին կը ձգեն դիւթեալ կենդանին :

Բարիզ աշխարհաքաղաք .

Երկու անդլիական համբաւաւոր լրագիրներ, Գայնզ և Մօռնիկնիկ Հէրէշտ, Բարիզու Արուեստահանդիսին և շատ մը օտարականաց ու թագաւորաց այցելութեան առթիւր՝ մի և նոյն ոգևով բայց այլ և այլ տեսութեամբք գրուած կրկին յօդուածներու մէջ կը ջանան հետազօտել թէ ինչէն է Գաղղիոյ մայրաքաղաքին և ընդհանուր Գաղղիացւոց այս հզօր մագնիսական ձգողութիւնը

որ աշխարհիս չորս ծայրէն իրենց կը քաշեն զժողովուրդս և զպետս ժողովրդոց : Ոչ ոք կ'անգիտանայ երկու ազգաց մէջ ՚ի սկզբանէ արմատացած հետամուտ նախանձաւորութիւնը . անոր համար աւելի զարմանալի են բրիտանական անձնասիրութեան տուած լիաբերան դրուատիքը իրեն հակառակորդ դրացւոյն , թէպէտ այս յետինս գովեստներուն շնորհակալ ըլլալու միջոց տեղ տեղ կը ստիպուի երեսը թթուեցընել . ինչպէս օրինակի համար երբ որ Գայնզի յօդուածին մէջ կը կարդայ թէ Գաղղիացիք իսկահանձար (original) և կիրթ ախորժակի տէր չեն , ու Մօռնիկնիկ Հէրէշտի գրածին մէջ թէ Արուեստահանդիսին շէնքը ընդարձակ կազահան կաթսայի մը կը նմանի , և այլն . բայց պարսաւը ոչինչ է ներբողին համեմատութեամբ . ընթերցողքաւ կըրնան դատել :

Գայնզի գրածն այս է ահաւասիկ .

ժամանակաւ մեծ թագաւորին մէկը իրեն երկրին մէջ դիպուած կը համարէր որ սոսկական տոժ մը գայ ճեմի վէրսայլի դեռ ևս զարդարուած դահլիճներուն մէջ , և զննէ անոնց հրաշալիքը , ամենէն աւելի զարմանալով ինքզինքը հոն տեսնալուն վրայ : Այսօրուան օրս միայն թագաւոր մը չէ որ պիտի զարմանայ՝ նկատելով իր դէմքը Գիւլլըոի փառաւոր հայլիններուն մէջ ցուլացած . այլ խումբ մը թագաւորներու մէկտեղ կը վազեն . պսակաւոր և փաթթոցաւոր գլուխներ կարգաւ պիտի հանդիսանան համայնատես պատկերին (panorama) մէջ : Յունիսը չլմնցած Բարիզու մէջ կայսրները և թագաւորները տասուերկուքով պիտի համրուին . արքունական իշխանք և մեծ դուքսեր , միով բանիւ կոքայի Օրսցոցիկն բոլոր վեհապետները արդէն Բարիզ տանող ճամբաներուն վրայ կ'արշաւեն իրարու նախանձակից . հին իրաւանց թագաւորները կը մրցին նոր թագաւորներուն հետ :

Յաղթողաց և յաղթելոց խօսքկապի

տեղ մ'է (rendez-vous) ուր մտկանա-
կիր արքաները բազմութեան մէջ պի-
տի հանդիպին իրենց թագազուրկ եղ-
բայրներուն : Այսպիսի խուռնընթաց
կաճառի համար Բարիզու պէս պատ-
շաճ քաղաք մը չկայ . կարելի է որ քաղաք
մը աշխարհաքաղաք ըսուելու անունն
ուզենայ շորթել , բայց ստուգիւ մէկն ալ
չկրնար յափշտակել Բարիզէն Եւրո-
պայի քաղաքամայրութեան անունը : Ի
զուր կ'աշխատինք . Լոնտրա Բարիզ չէ .
Լոնտրա Անգլիացւոց համար է . և ա-
նոնցմէ ալ խիստ քիչը հոնտեղ կը բնա-
կին քանի որ կրնան ուրիշ տեղ եր-
թալ . իսկ որոնք որ գործքերնուն հա-
մար հոն հաստատուած են , ըստ կա-
րի կը ջանան իր պատերէն դուրս ապ-
րիլ : Իսկ Բարիզ մտաց առջև միշտ իբ-
րև ժամադրութեան տեղ մը կը ներ-
կայանայ . հոն միայն Գաղղիացիին իրեն
տեղը կրնայ ըսուիլ . հոն է նաև ըստ ի-
րեն և ըստ շատերուն կարծեացը՝ այն
հասարակաց օթեանն ուր բովանդակ
մարդկութիւնը կրնայ նիստ առնուլ . ա-
մենէն աւելի տեսնալու և տեսարանի
քաղաքն է :

Բոլոր իր թագաւորները Մեղիկեան
կոտարինէէն սկսեալ ինչուան Նաբո-
լէան Գ , թափած են զանձերնին և բո-
լոր իրենց , Գաղղիոյ և համաշխարհի
հանճարը զանիկայ գլխոյ քաղաքաց ը-
նելու համար : Շատերը կը հարցընեն
թէ ինչպէս Բարիզու խելքը փչեց իրեն
հոյակապ գեղեցկութենէն զատ ուրիշ
բաներ՝ ի հանդիսի անցընելու , թէպէտ
ան ալ իրաւ է որ այս աշխարհիս մեծ
տոնավաճառը , որուն Տիեզերական Ա-
րուեստահանգէսի անունը կը տրուի ,
զուտ բաղբաղայ մըն է . անանկ հրա-
պուրիչ կարծուած բանն աներևոյթ
կ'ըլլայ մոզեալ բազմութեան աչքերէն .
վասն զի չկայ մարդ մը , մանաւանդ թէ
չկայ կին մը որուն համար Բարիզու բնա-
կութիւնը ցանկալի չըլլայ : Միայն իր
աշխարհազրական գրից առաւելութի-
ւերէն կամ տեղւոյն ու շէնքերուն ան-
համեմատ գեղեցկութենէն չէ որ Բա-
րիզ այնպէս աշխարհանազ բան մը

զարձած է ու ամէն մարդու երկրորդ
հայրենիք : Ֆրանքֆորդ և Պրիւսէլ ալ
երկրազրական կեդրոններ են . վեննա
և Պեուլին ալ մեծ տէրութեանց մայրա-
քաղաքներ են . բայց միայն Բարիզ մեծ
ազգի մը գլուխ անցած է : Գաղղիացիք
իրենց զարմանալի համացեղութեամբը
և օտարներն իրենց հետ ձուլելու կա-
րողութեամբն է որ եւրոպական քաղա-
քականութեան առաջապահ եղած են .
իրենց կենդրոնացուցիչ բնութենէն է
որ մայրաքաղաքնին թէ ազգային և թէ
համաշխարհական կնիք մ'ունի : Ռամ-
կական ու շատ զուրցուած խօսք մըն է
թէ « Գաղղիա Բարիզն է » . բայց ոչ ինչ
նուազ ճշմարիտ է ըսելն ալ թէ Բարիզ
Եւրոպան է : Գաղղիացիք ամենէն աւե-
լի հնարագիւտ մարդիկը չեն . գիտու-
թեանց , արուեստից , զարդուց մէջ
սկզբնաշարժութիւնն աւելի Գերմանա-
ցւոց , իտալացւոց և Անգլիացւոց է քան
թէ Գաղղիացւոց . բայց ասոնց գերա-
զանցութիւնն ընդունելու և կատարե-
լագործելու հրաշալի կարողութեանը
վրան է , յառաջագիւմութեան ազդմա-
նը , փորձառութեան սիրոյն , նախան-
ձորգութեան և խուզարկութեան ուզոյն
մէջ . նմանապէս չեն կրնար պարծիլ
իրև իսկահանճարք և ընտիր ախոր-
ժակի տէր :

Իտալացիք , Սպանիացիք , Ֆլաման-
ները , Գերմանացիները անցուցած են
զիրենք գեղեցկին մէջ . Գաղղիացիք մէկ
կողմէն առած են . մէկալ կողմն աւել-
ցուցած . իրենց յատկութիւնը բաղա-
դրելու և ընտրելու վրայ էր : Անգաղաք
շարժումն իրենց հաստատուն օրէնքն
եղաւ . հնութեան նմանելու եռանդեամբ
կարծես թէ բախտովին նորոյն մէջ
ինկան : Անգուլ գործունէութիւն մը ,
անյազ տենչ մը առ նորաձևութիւն՝
բնածին ներչնման տեղը բռնեցին ի-
րենց վրայ և տարին զիրենք այն յա-
ջող ելից որոնցմով ստացան նախագա-
հութիւն հաւասարապէս տաղանդա-
ւոր ազգերու մէջ , որ միայն զուրկ են
զարգացման ուժէ և յարատևութենէ :
Այս համազօր և կեդրոնացեալ ազգուու-

թենէն է որ գաղղիացի ազգը առած է իր նմանցընելու հրաշալի գորութիւնը և աշխարհքի գլխապետութիւնը :

Գաղղիացին ինչ բանի որ դպչի գաղղիացի կ'ընէ զայն : Գաղղիերէն լեզուն հաստատուելուն պէս տիեզերական լեզու եղաւ , և նորաձևութիւնը պոռչւիրսներուն վրայ զետեղեց իրեն գահոյքը : Գաղղիա ուր որ կը գտնուի , հոն նոյն իսկ ազգայնութիւնը կը կորսնցընէ իրեն ծննդեամբ սրբազանեալ իրաւունքները : Խեղճ ողորմելի բահաւորքս շնորհեցինք Յոնիացւոյ որ լեզունին խօսելու ազատութիւն ունենան . խրախուսեցինք իրենց բաղձանքը որ ունենան իրենց օրէնքները , իրենց կարգադրութիւնները , իրենց սեփական էութիւնը , և մեզմէ պաղեցան . ուղեցին որ Յոյն ըլլան : Գաղղիացիք կը տիրեն թանձրաբարոյ Ալսակեցւոյն , վայրենի կորսիկացւոյն , Նիցցացւոյ և ինչուան պէտէվիներուն . իրենց հայրենակից կ'ընեն զանոնք , և ամէնքն ալ կը պարծին գաղղիացի անուն կրելով :

Հարիւր տարուան չափ Հնդկաստանի մէջ տեղացի զինուորներ կազմեցինք ու կրթեցինք , և մեր լօղիկն ինչուան այսօր ատելի է մէջերնին ամենէն աւելի մեր կողմն եղողներուն . ընդհակառակն գաղղիական նշանազգեստը հաճոյ կ'անցնի մինչև դայգուռնին¹ աչքը , և տարիս չբոլորած այս նշանազգեստը բոլոր Սինէացւոց պաշտօնական զգեստը պիտոր ըլլայ : Դեռ ինչ ըսեմ . գաղղիական տառատոկով ու գաղղիական քէքիով² եղաւ որ հիւսիսային Եանքին³ և հարաւային ապստամբը արինահեղ պատերազմներ ըրին իրարու հետ . նոր Եօք մոռնալով իրեն անգլիական և հոլանտական ծագումը , Գաղղիայէն կը խնդրէ իր խոհարարները և նորելուկ զարդերը . վերջապէս

Լիւքսանպուրը , որչափ որ ալ տարակոյս վերցընէ ազգութեան և լեզուի խնդիրը , անընդդիմակ յօժարութիւն կ'երևցընէ Գաղղիացի դառնալու համար . իրեն բնակչացը գրեթէ զոնեւրուն տակն են Գոլոնեա և Ֆրանգֆորդ՝ բայց իրենց մայրաքաղաքը Բարիդ է , և որչափ որ պարտականութիւն ալ ունենան Գերմանիոյ , պատրաստ են Գաղղիոյ համար քուէնին տալու իբրև զմիայր :

Դիւրին չէ ըսելը թէ յորում կը կայանայ այս բաներս առաջ բերող դիւթութիւնը . բայց աս կրնանք զուրցել որ Գաղղիացիք աննախանձ կու տան ունեցածնին . յօժար սրտով կը հրաւիրեն որ և իցէ դրացիինն ալ որ մասնակից ըլլայ իրենց վայլած փառացը : Սոյն ոգին թելադրած է քաղաքացի գրուելու օրէնքը որ հիմա վէճի տակ է օրէնսդիր ժողովոյն մէջ . Գաղղիացւոց ազգը որչափ որ ալ մեծ ըլլայ՝ չարհամարհեր պզտիկներուն և խեղճերուն հետ միանալը : Քաղաքավարութեան և մարդասիրութեան սոսկ արտաքին երևոյթները , յայտնի մտերմութեան մը պարզ երանգը , վայելուչ կերպերու և ընտիր դաստիարակութեան լոկ շողիւնը շատ բան են մարդկան մեծ մասին համար . իսկ արդ Գաղղիացիք հընուց 'ի վեր անուանի եղած են այս ընկերական յատկութեանց մէջ յորս չունին իրենց հաւասարը : Ոչ միայն բարի Լիւքսանպուրցւոյն , այլ նաև Իտալացւոյն , Գերմանացւոյն , Ռուսին սրտին մէջ բովանդակ կենաց ամենէն աւելի սաստիկ բաղձանքն է Բարիդ տեանալը : 1867ի Աշխարհահանդէսը աղէկ առիթ է այսչափ երկայն ժամանակուան փափաքը լեցնելու . Արիսեան դաշտին արհեստից մեծ կացուրդէն աւելի աղէկ բան մը չկրնար համոզել զԳաղղիա իր լայնածաւալ կարողութեանը վրայ . խաղաղութեան արուեստներուն մշակութիւնն իրեն անանկ յաղթանակ մը կու տայ որ անընդհատ յաղթութեանց շարք մը չէր կրնար ընծայել :

Գաղղիոյ կ'իյնայ ինքնին պատմա-

1 Գայգուս կ'ըսուի Սինէացւոց (Ճաբոննեւրուն) թագաւորը :
2 Գէքի (գլ. Képi) Գաղղիացւոց մէկ քանի գունգերուն գլխարկն է :
3 Yankee խափշիկներուն ու Հնդկաստացւոց ծած English բառն է , որով Անգլիացիք ծագրաբար կը կոչեն Միացեալ Նահանգաց բնակիչները :

գրելը 1867 ի և 1814 ի մէջ ազգաց գունդագունդ դիմեցման զանազանութիւնը : Առաջին կայսրութեան ետքերը վիկտոր Հիւկոյի պառաւը թագաւորը մինչև 'ի Գիւլլոտի տանող փառաւոր շուէն դառնալէն վերջը կ'ըսէր արհամարհանօք . « իմ ատենս այնչափ թագաւորներ տեսած եմ որ » : Բայց ուր կը մնան նոյն իսկ առաջին Նաբոլէոնին շքադիր թագաւորները Նաբոլէոն Գ կայսեր արքունական հիւրերուն քով, սկսեալ սուլդանէն ինչուան պարսիկ շահը :

Մարդիկ կան որ մեծամեծ քաղաքական փոփոխութիւններու կը սպասեն այսչափ թագաւորաց ժողովուելէն . մենք դատելու համար պիտի սպասենք պիպուածներուն որ առջևնիս պիտի պարզուին :

Հիմկու հիմա ցար, կեսար, շահ, փատիշահ և բոլոր երկրիս մեծամեծներուն Ոլիմպոսը կը գումարուին Արուեստահանդէս մը տեսնելու համար . ըստ մեզ ասիկայ բաւական մտածելու նիւթ է :

Ահաւասիկ Մօռնիկի Հերէրոի գրածըն ալ :

Աս տարի Բարիզ քրիստոնէից Մէքքէի պէս բան մ'եղաւ, ուր պարտք կը համարի ուխտի երթալը ով որ կարողութիւն և միջոց ունի, իրեն բնակութիւնն երկրագնացոյս որ կէտին վրայ ալ ըլլայ : Չէ թէ այս նոր աշխարհիս վաճառանոցը որ Արիստեան դաշտին մէջ բացուած է մեծամեծ հրապուրանքներ ունի . չէ թէ գեղեցկութեամբ կամ նորութեամբ գերազանց է քան 1851 ի, 1856 ի և 1862 ի տիեզերական արուեստահանդէսները որոնց ինքը բնական ժառանգն է : Շէնքը աւելի ընդարձակ տեղ բռնած է . հետաքրքրական նիւթերը աւելի շատ են . ինչպէս որ մարդկութիւնն ընդլայնած է իր գործողութեանց շրջանակն և աշխարհիս բնակչաց թիւը շատցած, նոյնպէս գաղափարներն ալ տարածուած են, հազոր-

դակցութեան միջոցները դիւրացած, պարտուց և խրաքանչիւրին փոխադարձ վերաբերութեանց ծանօթութիւնը աւելի մեծ կերպով կը մտածուի քանի մը տարիէ 'ի վեր : Ամենէն աւելի սնապարծ Գաղղիացին, Բարիզու օրագիրներէն ամենէն աւելի լաւապաշտը (optimiste) հազիւ պիտի համարձակէ ըսել որ Արուեստահանդիսին պալատը գեղեցիկ ըլլայ արտաքուստ կամ ներքուստ : Մենք լիովին կը շատանանք այս բացասական վճռով, ու որչափ ալ իբրև անքաղաքավար ամբաստանեն կղզեցուցս բարձր, սակայն բաւական քաղաքավար ենք ասկից անդին շտանելու համար մեր դատաստանը : Ուրեմն իրօք այս ընդարձակ կազահան կաթսան տեսնալու համար չէ որ աշխարհիս ամէն ծայրերէն խմբովին մարդիկ կը դիմեն : Միով բանիւ Բարիզու մէջ տեսնալիք ամենէն աւելի շնչին բանը կը համարէինք մենք զայս, ան աղուոր և հրաշալի քաղաքին մէջ որուն նման աշխարհիս վրայ չկայ, բաց 'ի թերևս Բարեւոնէն իր պալատներովը և կախաղանաւոր բուրաստաններովը, կամ Պաղտատէն՝ երբ որ Հարուն-էլ-Րէշիտի դիւթական արքայանիստ քաղաքն էր . Բարիզ քաղաքներու անզուգական գրչխոյն է :

Այս կետիս վրայ բոլորովին միաբան ենք Գաղղիացուց հետ . թէ որ իրենց ախորժելի կրնայ գալ լսելը, աներկբայ կը զուրցենք որ մեր հնոտի լոնտրաքաղաքն, այն աղիւսներու և կճանման ծեփի անյարմար կոյտը, հանդերձ իր ընդարձակութեամբը, տխրութեամբը և ծխամած օդովը չկրնար բաղդատութեան բերուիլ արդի Բարիզուն հետ, ինչպէս Հեփեստոս չկրնար բաղդատուիլ Աստղկան, կամ Գալիպան Միրանտայի Բարիզ քաղաքը հիմա իրեն հանդիսի զգեստը հագած է, կը նազի դահլիճներու մէջ իրեն այցելուներն ընդունելու համար . հոն իբրև թագուհի ոմն է գահաւորակին վրայ, ճակատն ապարօշ, ադամանդներուն զետը, ապարանջանները, գոհարները վերէն վար մարմնոյն

վրայ առատութեամբ ցանած՝ գեղեցկութիւնը առաւել ևս շողացնելու համար . և այսպէսով կը հրաւիրէ զաշխարհ որ գայ զինքը տեսնէ :

Աշխարհ կարծես թէ կը փութայ իր հրաւէրքն ընդունելու , աշխարհ կը փութայ բռնելու Գաղղիոյ իրեն երկրնցուցած ձեռքը . կը մեծարէ իր բարուց ազնուութիւնը և մտաց խորութիւնը . համառօտ զուրցեմ՝ կը սիրէ զինքը այն համարձակ մտերմութեանն , այն աղէկ բնաւորութեանն համար որ ամէն դիպուածի կը յարմարի և որով Գաղղիա նախատիպ եղած է մեր հիմկու քրիստոնէական քաղաքականութեանը , անանկ որ ամէն Գաղղիացի աշխարհաքաղաքացի մարդ մը կ'երևայ , և ամենայն մարդ ինքզինքը Գաղղիացի կը կարծէ երբ որ Գաղղիոյ հողը կը կոխէ :

Միթէ այն խաղաղծաւալ ժպիտը և այն ընտանութիւնը որով Գաղղիա կ'ասպրնջականէ իր հիւրերը աւելի գեղեցիկ չե՞ն քան թէ պատերազմին վայրագ երեսը . միթէ այս ազգաց հացկերոյթը , այս հիւրամեծարութիւնը որ երկու դռներն ալ կը բանայ այցելուաց համար , այս վեհանձն մրցմանց և արուեստի ու ճարտարութեան դաշտերուն մէջ յաղթութեանց ազնուական նախանձորգութեան հրաւէրքը , յորս Գաղղիա շատ յաղթանակներ կանգնեց այս ետքի ատեններս , միթէ կ'ըսեմ այս ամէն բանս շատ աւելի հաճոյական չե՞ն քան թէ արիւնաշաղախ կռիւր , երկպառակութեան , սպանութեան և յափշտակութեան աղաղակները , վերջապէս պատերազմը . այն սոսկալի պատերազմը որ քանի մը օր առաջ գլխընուս վերև կախուած կը սպառնար :

Մեզի աւելի սիրելի է ուրախակից ըլլալ Գաղղիոյ իր հիմակուան յառաջադիմութեանցը քան թէ այն փառաւոր յաղթութեանցն համար որոնցմէ անբաժին են թշուառութեանց և արտասուաց հունձքերը : Այս ճարտարութեանց պարբերական շքեղ հանդիսից յաջող եւքերը որպիսի ալ ըլլան , չե՞ք կարծեր որ Գաղղիացիք չափազանցու-

թեան մէջ իյնան երբ որ կ'ըսեն թէ անոնցմէ ամէն մէկը քայլ մ'աւելի առաջ կը մղէ զմեզ դէպ 'ի այն երջանիկ և ցանկալի ժամանակը յորում պատերազմը աներևոյթ պիտի ըլլայ աշխարհաքէս :

Ոչ միայն բոլոր ժողովուրդները այլ և բոլոր երկրիս թագաւորները կ'երևայ թէ Բարիզտեսի պիտի երթան : Այս թագաւորներէն մէկուն համար ալ չենք կրնար ըսել թէ Նաբոլէոն կայսրէն գրտած սիրալիր ընդունելութիւնը այնպէս ազգու չըլլայ խաղաղութե պահպանութեանը և Եւրոպայի թագաւորաց աղէկ վերաբերութեանցը հաստատութեանն համար , ինչպէս հաշտութեան կամ նիզակակցութեան դաշնադրութիւն մը և կամ իրավճար պատերազմ մը : Գաղղիա անոնց ամենուն հետ հին կամ նոր կռիւներ ունեցած է . անոնց ամենուն դէմ Գաղղիացուց կայսրը կրնայ միալ , թէ որ զինքը չարայուչ և անցած գացած բաները չմոցող համարինք : Բայց երբոր այս ամէն թագաւորները կը բռնեն կայսեր ձեռքը , կ'ընդունին իր արքայավայել ասպրնջականութիւնն և կ'ուրախանան իրեն սեղանին վրայ , պէտք է ենթադրել որ Նաբոլէոն կ'ուրանայ և կամ մէկդի կը թողուամէն հակառակութեան պատճառները որ կրնային ըլլալ այն թագաւորին և իր մէջ . վերջապէս պէտք է ենթադրել որ մէջերնին սրտանց միաբանութիւն մը կը հաստատեն , որուն մասնակից կ'ըլլայ բոլոր աշխարհք միանգամայն , և որ այնչափ աւելի ամուր է որչափ որ պատուոյ վրայ կը կայանայ : Պե՛րճիոյ թագաւորը Բարիզ է , Օուլէանեան Լուդ . — Փիլիպպոսի թո՛ղը . կալէսի իշխանն ալ հոն եղաւ , մեծին Նաբոլէոնի գլխաւոր թշնամոյն թո՛ղնորդին : Կը սպասեն նաև Ռուսաստանի կայսեր , այն մարդուն զաւկին որուն դէմ տասուերկու տարի առաջ Գաղղիա և Անգլիա մարդածախ պատերազմ մը բացին . այն կայսրը որուն պաշտօնեայն երեք տարի առաջ գոռոզաբար կը յոխորտար միւս տէրութեանց դէմ ,

երբ որ Լեհացոց խնդրոյն համար ասպարէզ մտնալու վրայ կը տեսնուէին: Այնուհետեւ պիտի գայ Բրուսիոյ թագաւորը, անիկայ որ առանց տասն օրու ընէ 'ի վեր Լոնտրա եղած բանակցութեանը, թերեւ այս վայրկենիս պիտի քաղցրնէր իր դունդերը գաղղիական սահմանադրոց վրայ, պատրաստ ահաւոր կռիւ մը բռնկեցնելու, որուն քով Պոհնմիոյ արիւնահեղ պատերազմը տղայոց խաղալիկ պիտի ըլլար. Հոլանտայի թագաւորն ալ նոյնպէս պիտի գայ, անիկայ որ կը ներկայացնէ Նասաւի ընտանիքն որ Ստորին-Նահանգաց ամբողջ Նաբոլէոն Գի հայրը: Անկէ ետքը կարգը Աւստրիոյ կայսեր պիտի գայ, որուն հետ ութ տարի առաջ մահուչափ կռուի մը մէջ էր Գաղղիացոց կայսրը: Վերջապէս — և ասիկայ նուազ հետաքրքրական մասնաւորութիւնը չէ — Տաճկաց սուլթանն ալ պիտի տեսնուի հոնտեղ, որուն նախորդները դարերէ 'ի վեր արեւմուտք այսչափ առաջ եկած չեն...: Այս ամէն թագաւորները մի և նոյն ժամանակ պիտի չհանդիպին իրարու Գաղղիոյ մայրաքաղաքին մէջ:

Ամենուն ալ յայտնի է որ այս վեհապետները հասարակաց միոյիսի համար չեն գումարուիր, և ուրիշ կողմանէ մասնական ժողով մը կրնար անանկ կասկածներու և ենթադրութեց տեղի տալ որոնցմէ զգուշանալն աղէկ է:

Թագաւորները այսպիսի կարգաւ մը Բարիզու այցելութեան երթալով, կը ցուցնեն թէ ամէնքն ալ գոնէ մէկ կէտի վրայ մէկ սիրտ մէկ հոգի են, այս ինքն Նաբոլէոն կայսեր իրենց բարեկամութիւնը յայտնելու փափաքին վրայ: Աշխարհի խաղաղութեան համար մեծ վաստակ մ'է ասիկայ. բոլորովին անօգուտ է և չենք կրնար ալ փափաքիլ որ այս միոյիսի կերպով մը յիշեցնէ մէկ կողմանէ Դիւսիոյ 1807ին և միւս կողմանէ Բարիզ 1814ին:

ՃԱՆՍԱՊԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

ԶՈՒԱՐ ՃԻՑԷՐՃԻ ՕՂԼՈՒ ՔԱՀԱՆԱՅԻ

(Տես էրես 129, 180:)

Ի մտանելն սուրբ Յակոբայ երկրորդ՝ դունէն 'ի ներս՝ ձախ կողմն փոքր սէք մի, որ հանապազ անդ ծախէն զմոմն ժողովրդեան. ունի սիրուն բակ և ունի պօլմէ տըրսպըզան¹ և երկու դուռ որ մեր հետ տարաք. և անդ է ջուխտակ կոչնակն. և է Մորայ քով փոքր քեմէր դուռն մի և սորայ ներս տեղն բարձր առնեմք² օտան. և սորայ կից սուրբ էջմիածնայ դուռն, որ կանայք անտից դնան եկեղեցին. և միուս կողմն կոչնակին՝ սիրուն փոքր դուռ մի, որ հանապազ գոց է բայց 'ի հանդիսի աւուր կու բանան զնայ: Եւ սորայ քով պատին երեսն փոքր խորան մի որ անունն կոչի սուրբ Գէորգ. այս խորան. եթէ կամիս հարցանել զպատճառն ասեմք փոքր 'ի շատէ. ժամանակաւ կամեցեր են թէ զՍ. Յակոբ յափշտակել 'ի ձեռաց Հայոց ազգիս. ոմն թագաւոր՝ որ մէլիք Սալէհիտին կոչուր, անց կ'առնէ թէ կամի զնալ պատերազմ. սոյն Տաճկուն քըն իբրև կ. շ. հ. թէ թագաւոր այս ինչ աղէկ ճամի կու լինայ ասելով. և սայ կը մօհրէ զդուներն. երթամ պատերազմ և գամ տեսանեմ թէ կան թեղու վառ մնայ նէ Հայոց ազգին կու տամ. թէ չէ նէ՝ ճամի կու շինեմ. մինչ նայ զնայ և գայ՝ այս վերոյ գրեալ խորանն ժամ կ'անէին մինչև 3 տարի. յետ 3 տարոյ գալն թագաւորին մուսայեր, կամի թէ անցնի զնայ. ևս կրկին այն առաջիններն միտքըն կու ձգեն թէ թագաւոր դու ինչ պայման արիր, ահա կու զնաս հայ՝ ի նորա այլ միտքն կու գայ յետ կու գտունայ կու գայ դուռն Ս. Յակոբայ կու տեսանէ որ երեք այր լուսաւոր

1 Տախտակ կամ սեղան:
2 Սեղան օրհնելու աղօթքը: